

|| անայ ծովառն վրայ նոր տեղի է ուստիւն :

ՀԱՅԱՍՏԱՆԻ աս հոչակաւոր ու մեզի սիրելի ծովուն վրայ պէտք եղած տեղեկութիւնները ուրիշ ատենի պահելով, հիմա աս միայն պատմենք, որ **Հ**անքուրթուա անունով ուսումնական գաղղիացի մը մօտերս ան կողմերը ճամբորդութիւն ըրերէ, որ աս մէկ երկու տեղեկութիւնները կուտայ մեզի . || անայ ծովակը հիւսիսային լայնութեան 38 և 39 աստիճանին տակը կ'իյնայ կ'ըսէ . մակերեւոյթը, այսինքն բոլոր ծովուն երեսը, է գրեթէ 2000 բիւր մեթր քառակուսի, և երեսին բարձրութիւնը՝ ովկիանոսի երեսէն գրեթէ 1100 մեթր աւելի գտեր է՝ օդաչափով : **Ի՞ս** բարձրութիւնը շատ բան է . և անշուշտ ասոր համար է որ ձմեռը այնչափ սաստիկ ցուրտ կ'ըլլայ || անայ կողմերը :

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Մարտի:

ԱՐԱՆԱ ըսուած հողին գլխաւոր նիւթը կրի ածխուտ կամ կրային հողն է . ուստի շատ պտղաբեր հող է . և գրեթէ տեղ չկայ որ չըլլայ, միայն փնտուելու համար աշխատանքէ փախչելու չէ : Դոյնն ու բաղադրութիւնը խիստ շատ տեսակ ըլլալուն՝ ճանճնալը շատ դժուար է՝ թէ որ բնալուծական արհեստը չգիտնաս : Ուրիշ տեսակ հողերէ զանազանելու համար գլխաւոր դիտելու յատկութիւնները ասոնք են . ջրի մէջ կը լուծուի ու կը պղպջայ . քիչ մը ատեն օդի մէջ կենալով՝ փոշի կը դառնայ . **թէ** որ

1 Գ.Լ. Marni.

Թթուուտի հետ խառնելու ըլլաս, մանաւանդ բորակային թթուուտի հետ կամ բարկ քացախի հետ, կը սկսի եռալ . եռալը անցնելէն ետքը ձգած դիրտը շատ կպչուն չէ, հապա փխրուն, ու մէջը չորսէն ինչուան վեց մասը մարնա է : **Ի՞նիւթը** միայն կ'ըսուի մարնա՝ որ աս յատկութիւններուս բոլորն ալ ունի . վասն զի նիւթեր ալ կան որ աս յատկութիւններուս մէկը կամ մէկալը ունին ու մարնա չեն . ինչպէս կրային հողերը թթուուտի հետ խառնուելնուն պէս կը սկսին եռալ, բայց ոչ ջրի մէջ կը հալին և ոչ ալ եփելով պղպջակ կը հանեն : **Ք**անի մը տեսակ կաւեր ալ ջրի մէջ կը հալին, բայց թթուուտի հետ խառնես նէ՝ չեն պղպջար : **Դ**ոյնը Ճերմակ, մոխրագոյն, դեղնագոյն, կանաչագոյն, մանուշակագոյն, կարմիր, կապոյտ ու սե կ'ըլլայ . աս տեսակ գոյները ամեներն մամնաւոր տարբերութիւնը մը չեն ըներ մարնային պտղաբերութեանը վրայ : **Ի՞նչը** բուսական հողի նիւթ գտնուած մարնան կրակի մէջ դնես նէ՝ կը Ճերմը կնայ, իսկ երկաթ ու մանկանէզ ունեցողը կը կարմրի կամ կը սենայ : Ուեպէտ ամէն տեսակ մարնաներն ալ երկիր պարարտացընելու համար շատ աղէկ են, բայց աս պտղաբերիչ զօրութիւնը աւելի կ'ունենան երթոր իրենց մէջը ալքալեան աղեր, փոսփորեան թթուուտ, գաճ և ուրիշ նիւթերը շատ ըլլան :

Ալյալիներ :

Ալյալին կամ կալաքար՝ կ'ըսուին ան նիւթերն որ տտիպ ու կծու համ մը ունին, ու թթուուտներու հետ խառնուելով աղ կ'ըլլան, իսկ եղի ու ճարպի հետ՝ սապոն : **Ա**րկրագործու-

1 Ավագի բառը, որ գրեթէ ամէն եւրոպական լեզուներու մէջ մտերէ, Արաբացւոց լեզուէն առնուած է, էլդալ, որ տաճկերէն գուէէ կ'ըսուի . մէր հին բժշկաբաններուն մէջ կալաքար կամ կուէ-քար ըսուած կը գտնենք :